

ներուն կարգը մեր Հայաստանի վրայ ալ ընդարձակ կը խօսի, մասնաւանդ թնական դրիցը վրայ : Ժբ ու ժդ հատորները եւրոպայի սեպհականած է . իսկ ժդ — ժէ հատորներուն տէջ Արաքիոյ վրայ կը խօսի :

Սպիրիկի մասին ատլասը Պերկիաւզ աշխարհագիրը գծած է . իսկ Սսիայինը Ռիբբեր. ինքը գծագրած է նաև Եւրոպայի վեց աշխարհացոյց՝ իր « Աշխարհագրական, Պատմական եւ Կեցանագրական նկարսգիր Եւրոպութ » ըսուած գործոյն համար :

Մեծանուն աշխարհագիրը զարմանալի գործունեութեամբն ու արագութեամբը ատեն կը գտնէ նաև տարրեր նիւթերու պարագելու . ուստի Պեռլինի գիտութեանց ձեմարանին անդամ ըլլալէն ի վեր բազմարի հանճարեղ քննաբանութիւններով անոր տարեզիրքը ճոխացուց : Գաղղիոյ ձեմարանն ալ զինքը իրեն բղբակից անդամ անուանեց :

Մասնաւ հրատարակեց Ռիբբեր ուրիշ երեք երեւելի գրուածք . առաջինն է « Գաղցականու-

թիւն նոր-Զելանտիոյ . » երկրորդը Տեսութիւն աղբերականց նեղոսի . » եւ երրորդը « Ցորդանան եւ Մեռեալ Ծով : » Ասոնցմէ ալ յայտնի կը տեսնուի որ գիտութեան լայնարձակ ասպարիզին մէջ նիւթ չէ բողած որ քննած չըլլայ Ռիբբեր : Բայց ձեռքի գլխաւոր աշխատանքն է Եւրոպայի աշխարհագրութիւնը . ամենքը կրփափաքին որ մը յառաջ անոր հրատարակումն ալ տեսնել, որուն համար 1830էն սկսեալ ամեն տարի Եւրոպայի մէկ կտորը կերպայ աջքէ կանցընէ, որպէսի տուած տեղեկութիւններն անձամբ քննած եւ կամ տեսած ըլլայ :

Ռիբբերի աշխարհագրութեան կարգէ դուրս մեծութիւնն է պատճառ որ բարգմանչաց աջքը կը փախնայ ամբողջ գործոյն ձեռք զարնելու, որով այլ եւ այլ մասերը միայն բարգմանուած են զանազան լեզու : Փափաքելի է որ գերմանագետ Հայ մըն ալ գտնուի որ Ռիբբերին իր հայրեննեացը վրայ տուած նրբազնին տեղեկութեանցը զարմացած՝ ազգասիրաբար յորդորուի զանոնք իր լեզուովը նաև մեր ազգին հաղորդելու :

ՀԱՅՈՒՂԱԾՈՎ :

Կարքեղոնացիք տասնըցորս տարիէ իվեր շատ անգամ յաղթուած ըլլալով որոշեցին որ Հոռվմ դեսպաններ խրկեն՝ պատուաւոր հաշտութիւն մը ընելու մտքով : Կըյուսային թէ Հուեգուղոս երկար ատեն գերութիւն քաշելէն ետքը, հայրեննեաց կարօտէն ստիպուած՝ սկսէր իրենց կողմը բռնել . ուստի պահանջեցին որ այն ազնուական գերին իրենց դեսպաններուն հետ մէկտեղ երրայ, միանգամայն խօսք առին իրմէ որ երէ հաշտութիւն չըլլայ՝ նորէն Կարքեղոն դառնայ :

Երբոր դեսպաններն իրենց զալսուան նպատակը Հոռվմայ ծերակուտին առջև դրին, ըստ Հուեգուղոս . « Երբեւ գերի Կարքեղոնացւոց՝ տէրերուս հնազանդ եմ, եւ հաշտութիւնն ու գերինե-

րու փոխանակութիւնը անոնց անունովը կը խնդրեմ ձեզմէ : » Այս ըսելէն ետեւ՝ յանձն չառա իրրեւ ծերակուտի անդամ հոն նստիլ՝ մինչեւ որ դեսպանները իրեն հրաման չտուին : Անոնք որ ժողովարանէն եղան՝ խորհուրդը սկսաւ եւ կարծիքները տարածայննեցան . ոմանք հաշտութիւն կուզէին եւ այլք կը պահպէին որ պատերազմը առաջ տարուի : Երբոր կարգը Հուեգուղոսին եկաւ՝ որ ինքն ալ իւր կարծիքը տայ, այսպէս ըստ . « Հարք համազրեալք՝, ես որչափ ալ թշուառ ըլլամ, սակայն հոռվմայեցի եմ. մարմինս թշնամեացս ձեռքն է, բայց հոգիս ազատ է. մէկուն աղաղակը կը փողիք, միւսոյն ձայնին մտիկ կը ենք . ուրեմն խրատ կուտամ ձեզի որ հաշտութիւնը չընդունիք եւ գերիները չփոփոխէր : Թէ որ պատերազմը առաջ տանիք, այս փոխանակութիւնը կրնայ ձեզի վնասակար ըլլալ, վասն զի կամ այն-

¹ Հուեգուղոս հռովմայիցի զօրավար էր : Կարքեղոնացիք կուզէին Միջարեկական ծովուն տիրապետութիւնը Հռովմայցւոց ձեռքին առնուք . Հուեգուղոս անոնց դէմ շատ մը յաշրտութիւններ ընելէն ետքը՝ անոնցմէ յաշրուեցաւ եւ գերի բռնուցաւ . Այն առաջին պատերազմը սկսաւ Քրիստոս 264 տարի առաջ եւ 25 տարի տեսաւ :

² Մէկ տեղ ժողոված ծերակուտի անդամներուն այս անունը կուտային :

պիսի մարդիկ պիտի ընդունիք որ վատութեամբ գենքերնին բողուցեր են, կամ ինծի պէս ծերութեան եւ աշխատութեան տակ ընկճուած մարդիկ. իսկ դուք ետ պիտի տաք Կարքեղոնացոց կտրիձ պատերազմողներ, որոց քաջութիւնն ու ոյժը փորձով տեսած եմ : Իսկ հաշտութիւնը ինծի կերեւայ թէ կրնայ նախատինք թերել հասարակապետութեան թէ որ Կարքեղոնացիք յաղրուածի պէս չհամարուին, եւ թէ որ դուք զանոնք չտիպէք որ ձեր օրինացը հեազանդին : »

Այն վենանձնական ատենաբանութենէն ամենուն միտքը փոխուեցաւ. ծերակոյտը թէպէտ եւ ընդունեցաւ Հոեգուղոսին կարծիքը, բայց զինքն ալ կըստիպէր որ Հոռվմ կենայ : Կըսէին թէ փախըստական գերելոց հրաման կայ իրենց հայրենիքը մնայու, եւ թէ ոչ ոք իրաւոնք ունի զինքը ետ պահանջելու : Մեծ քրմապետն ալ ծիրակուտին նետ մէկտեղ աղաջելով կըսէր Հոեգուղոսին թէ բոնի ըրած երդմունքը կրնաս աւրել առանց երդմնազանց ըլլալու : Այն ատեն Հոեգուղոսին կամական կերպով մը պատասխան տուաւ. « Մէկդի բողունք բոլոր այդ սնուտի հնարքները. իմ խորհրդիս մտիկ ըրէք. մոոցէք զիս. թէ որ ես նիմայ ձեր աղերսանացը մտիկ ընեմ, վերջը իմ տկարութիւնս դատապարտողներուն առաջինները դուք կըսաք, այս վատութիւնը ինծի նախատինք պիտի թերէ ու հասարակապետութեան օգուտ մը պիտի չըլլայ. ձեր իմ վրաս ունեցած համարումը կրնայ պաղիլ, եւ ոչ այնչափ իմ հոս չըլլապուս վրայ պիտի ցաւիք որչափ որ ես դառնալս պիտի պարսաւէք : Իմ վիճակս որոշուած է. Կարքեղոնացոց գերի ըլլալովս՝ չեմ ուզեր Հոռվմ մնալ, որովհետեւ հոս պիտի չկարենամ պատուաւոր կեանք անցընել : Թէ եւ մարդիկ զիս ազատ բողուն, աստուածները զիս շղթայիք կըկապեն, որովհետեւ խոստումս հաւատարմութեամբ կատարելու համար զիրենք վկայ կանչեցի : Ես կրնաւատամ որ այն աստուածները կան, երդմնազանցը անպատիժ չեն բողուր, եւ անոնց վրէժիսնդրութիւնը վրաս իշխալու ատեն գուցէ Հոռվմայ ժողովրդեան վրայ ալ տարածուի :

« Գիտեմ որ Կարքեղոնի մէջ ինծի համար տանշանքներ կըսատրաստուին, բայց ես աւելի կը-

փախնամ երդմնազանցութեան ամօրէն՝ քան թէ թշնամւոյն անզրութենէն. վասն զի մէկը մարդուս մարմինը միայն կըվիրաւորէ, իսկ միւսն զինգին կըսատառէ : Իմ թշուառութեանս վրայ ամեննեւին մի ցաւիք, որովհետեւ վրաս բաւական ոյժ կը զգամանուց դիմանալու համար: Գերութիւն, ցաւ, անօրութիւն, ասոնք այնպիսի դիպուածներ են որ մարդս քաշելով կըվարժի. թէ որ այս թշուառութիւնները չափէ դուրս սաստկանան, մասն զմեզ կազատէ : Եւ ես շատոնց այս դեղը կատնեի՝ թէ որ չմտածէի թէ աւելի մեծ քաջութիւն է յաղթել ցաւոց՝ քան թէ անոնցմէ փախչիլ: Պարտքս զիս կըստիպէր որ Կարքեղոն դառնամ, ահա կըկատարեմ. իսկ թէ հոն զիսուս ինչ պիտի գայ՝ աստուածոց կըրողում : »

Սինկդիտոսները այն Հոեգուղոսին ցուցուցած սակաւագիւտ առաքինութեանը վրայ զարմացած, թերաննին առաջ չէր երբար ըսելու որ ետ ձամբուի . Հիւպատոսները հրամայեցին որ բողուն որ իւր ազնուական կամքը կատարէ : Սակայն ժողովուրդը աչուրները արցունքով լեցուած՝ կուզէր բոնի կեցրել զինքը. իւր ընտանիքը այնպէս կուզային ու կողբային որ օղը անոնց ձայննեն կըրնդար : Այն խառնաշփոր քաղաքին մէջ ինքը միայն պաղ եւ անկարեկիր եր, չուզեց իւր ամուսինը եւ զաւկընները համբութել, եւ այնպէս յաղթանակաւ Հոռվմ մտած մէծամեծ զօրավարներէն ալ աւելի մեծ փառքով Հոռվմն դուրս եւաւ :

Բանազնացութիւնը չաջողելով, դեսպանները նաւերնին մտան և Հոեգուղոսը Կարքեղոն տարին : Այն նենգաւոր ազգին կատաղութիւննը ամօրալի չարագործութիւններ ընել տուաւ իրեն. վասն զի ազնուական գերւոյն քունը կորելու համար արտեւանունքը կտրելէն վերջը, խաւարային բանտէ մը հանեցին զինքը, եւ մերկ՝ բոցակէզ արեւուն մէջ դրին. այն ալ բաւական չսեպելով՝ զինքը նեղ ու երկայն գամերով պատած տակառի մը մէջ զոցեցին, ուր սոսկալի տանշանքներով հոգին փչեց այն մնանուն մարդը :

Թարգմանեաց ի գաղղիականէ

ՍՈԴ.ԱՄՈԽ. ԴՐԱԿԱՌԱ.Ե.Ա.Ն.Ց

Աշակերտ Արևելեան Ազգային Պարմարանի :